


Բ. ՏՐՈԳՈՅ. 3.

ՏՐՈԳՈՅ.

Երասպի մէջ մէկ տեղ մը ընդայ որ անունը պիտի տուշանակ լինի այս միջազգի ամենու թիվունը՝ ինչպէս այս բարձրին լուսի այս միջազգի ամենու թիվունը՝ ինչպէս այս բարձրին լուսի այս անունը տուշանակ անունը. վասն զի նոն բացունք է այս անունը տուշանակ անունը.

որուն մէջ աշխարհին չորս մմծամիծ տէրորին մէջ անոր մէկ ուրուագիծը դնենք առ արև. պայմի ու Ասիոյ ապօպայ բարդին վրայ սարսահամար առենով առելի ձիյն պատուին այ հրատարավուի. մարտութիւններով կը կրու բային իրուրու նու. Կառուսութիւն բառու է այս բարձրը (ուստիւն Ան-

գործիոյ) իրեւ եթրասոսով կամ օգոստափառ բարձր. բայց տեղացիք, այս ինքն իրիմ Թարառները Աղ-նար կրուն, որ Սպիտակ ծայր կը բնաւուի. վաս-



Թրոգոյութիւն, որ է Անդրկուսկ հայրենիք հայրենական:

զի բարձր բարձրին ըստ դիմ ձերման ապօպած բարձր են՝ բուրութիւն որ ու անքը, պիտի որ ամեն եղանակին նա- զի քի մը կը իմաստանան վայրի խոտերով ու ցած բա- վերով մաշտաներով: Ցոյնք որ Քիրսուսի բուականն մեց

նարի ուսիք առաջ նոն զարդարական գնացած են: Կայսորը՝ իր անգրորդանեց նամար. որ բեմականաց դուք ենք, որ շատուց կրօք բայէ. և առորդ նու ապօպած արարտինն ու արորդ առ բարձրին ու երանենքը զնս կը սենենալո՞ւ: առնոց Քիրսուսուց ուն ու ունենալո՞ւ: Համար երիտրիի խփչութիւն: Նոն արարուած էր

նոն առենենքը նու իր նայազի զայ զարսական Վար- դան, որ մմծամիծ ծառարդիւններ բրած էր կրունք: Քո- զարացիք պինը պատրաստ ընտրելի իրունք, և Առար- կանութիւն գործոց բարերով՝ մինչև ի համարդես պայ-

քնիցին զանոնք: — Մեծն Վլատիմիր՝ Խուսաց բագաւորը՝ պաշարեց ու առաւ այս քաղաքը 988ին, եւ ոմանք կըսեն թէ հոն ընդունեցաւ նաև քրիստոնեական նաւատքն ու մկրտուեցաւ. յևոյ նորէն ջունաց բոլոց քաղաքն ու քաղուեցաւ: Քերտոն ջունաց ձեռքէն ձենովացոց անցաւ, և շատ յարձակմանց դիմանալէն ետքը՝ Թարարիներէն առնուեցաւ որ մէջի բոլոր հարատորիներ կողոպտելէն ետև կրակ տուին այրեցին տները, մնացածն ալ հիմնայատակ քանդեցին: Անոր աւերակներովը շինուած է հիմակուան Սերաստուպօլսոյ մէկ մասը, և շատ մը գեղեցիկ մարմարինէ սիւներ ու խարիսխներ առնուած են տղիտուրիամբ ու հասարակ քարի տեղ պատ շինելու գործածուած:

Սերաստուպօլսոյ ծոցը՝ հարաւէն դեպ ի արեւելք ցամաքին մէջ երկրնցած է մինչև չորս մղոն տեղին աւելի, և յանուրիւնը՝ թերնին մօտ մէկ քառորդ մղոն է, իսկ ներսի ծայրը՝ ուր որ Զօրնայա (Սեաւ գետ, քարարեկն Ռւուտ-կօգէն) ըստած ջուրը կըրափի, 400 ոսնաշափ լայնք ունի: Մովեզերքը՝ ծոցին հիստիային կրոմը սաստիկ սեպաձեւ ու քարձը է, քայց հարաւային կրոմը որիշ չորս հատ մաեր ծոցեր ալ կըրամեռի, այլ և այլ ժայռերով իրարմէ զատուած. մէկը Հրազդինուց ծոց կըսուի, երկրորդը Դաւահանգիստ վաճառուց, երրորդը Զինոսորական նաւահանգիստ, և չորրորդը Նորոգուրեան ծոց:

Նաւահանգստին թերանը 60էն մինչեւ 80 ոսնաշափ խորութիւն ունի, և երկու հատ բապտեր կայ՝ զիշերը նաւերուն լոյս տուող. այս բապտերներն այն կերպով շինուած են որ երկուքին լոյսը մէկտեղ խառնուած զիծը կըցուցընէ թէ նաւերն ունկից ներս պիտի մտնեն: Գլխաւոր թերդերը չորս հատ են. երկուքը դեպ ի հիստի, այս ինքն Ազեքսանդրեան ասրոց և Մեծ պատմէշ, երկուքն ալ դեպ ի հարաւ, այս ինքն Մարտիկոց Նիկողայոսի: Այս թերդերը ձերմակ ու փիսրուն քարէ մը շինուած են որ Խճքիրման ըստած նին քաղաքին աւերակներուն քովերէն կեցին, և իրենց կակդուրեանը պատճառու ուսմբերու դեմ յաւ կըդիմանան:

Բուն քաղաքը զինուորական նաւահանգստին ու վաճառուց նաւահանգստին մէջտեղը շինուած է, զրերէ բոլոր քարաշէն, և անկանոն կերպով մը լեռան վրայ աստիճան աստիճան կերեւնայ: Գրի տեսքը զեղեցիկ կըսապուի՝ տներուն ու պարտէներուն խառն ըլլալուն համար: Վերէն քար մէկ փողոց մը ունի զիխաւոր՝ Կատարինեան

փողոց ըսուած, լայն ու աղուոր: Քաղաքին վերի ծալիքն է գրքասունը, որ աշտարակի ձեռով կերիւնայ. անոր մօտ է նորաշէն հոյակապ եկեղեցին՝ Արէնքի մէջ եղած Թեսէոսի տաճարին ձեռովը: Քաղաքին հարաւային կողմը ծառատունի մը կայ որ քաղաքացուց գրօսարանն է, քայց բնակիչները ծովու վրայ նաւակներով գրօսնուլն ու ծովեզերքը պարտիկը աւելի կը սիրեն: Երենց թիւր քառասուն հազար կըսեպուի. զրերէ ամէնն ալ ուսւ, և մեծ մասը զինուորական ու նաւատուի:

Սերաստուպօլսոյ հետ ստեղ յիշատակուած թիմու տեղերէն զիխաւորներուն վրայ ալ քանի մը խօսք ըսենք:

Պալրզգաւա քաղաքը Սերաստուպօլսէն տասւիրեք հազարմերի չափ հեռու է: Բնակիչները զրերէ ամէնն ալ յոյն են՝ երկունազարի մօտ, և պարտական են 500 հոգով ձեւացած գունդ մը զինուոր պանկ միշտ իրենցմէն՝ ծովեզերքին պահպանութեանը համար: Նաւահանգիստը շատ գեղեցիկ է երեք կողմէն քարձրաքերձ լեռներով պատած ու միշտ ապանով եւ հանդարտ: Ամրոց մը ունի խիստ հին՝ Մեծին Միհրդատայ արշաւանացը դէմ շինուած, և անոր մէջ հայկական եկեղեցւոյ մը աւերակ կայ: Քաղաքին մէջ ալ ատենով շատ մարդ կայ եղեր մեր ազգէն, և սուրբ Ցովհաննես անունով եկեղեցի մը ունին եղեր:

Կոօղեկ կամ Կոօղեկի, նին անունովը՝ Եւպատորիա (ուսւիրէն եվփարքիրիա) հինգհազար բնակիչունեցող քաղաք է Խթիմու հիստիային արևմբաւասն կողմը: Նաւահանգիստը զազատ ու բաւական բանուկ. շէնքերը հասարակ, և բնակչաց մեծ մասը քարար, մնացածը յոյն, նայ եւ նրեայ: Հայերը հարիւր տնուորի չափ են, և վաճառականութեան կըսպարապին: Մովեզերքը՝ մինչեւ Ալմա գլուխի քով՝ շատ քարերեր եւ արօտով ծածկուած է:

Պաղչէսարայ, նին ատենի Թարար խաներուն արռոանխան քաղաքին է Զիրիւք-սու գետին վրայ հովտի մը մէջ շինուած եւ զեղեցիկ պարտէզներով զարդարուած: Բնակիչները տասը հազարի չափ են, զրերէ ամէնն ալ քարար, որ 52 հատ մզիքը ունին, և բաւական լաւ գործարաններ՝ սելի (ասհրիյանի), դանակի, նողարափի և որիշ ասոնց նման ձեռագործներու: Թարար խաներուն պալատը մինչեւ հիմա կեցած է՝ զեղեցիկ պարտէզներով, աղբիւրներով, բնակարաններով ու

շիրիմներովը, եւ Խուսաց տէրութիւնը մասնաւոր նոգ ունի վրան որ յաւ պահուի՝ ջաւրուի: — Թարարաց ժամանակը երեքհարիւր տնուորի ջափ Հայ կայ եղեր այս քաղաքիս մէջ, խսկ նիմա քսան տնուորէն աւելի չեն:

Առ այժմ այսջափ համառօտ տեղեկութիւն մը

միայն տուինք արևելեան պատերազմին զիսաւոր տեսարանին վրայ. աւելի ընդարձակին փափաքողները կրնան կարդալ բարեխիշտակ Բժշկեան Հ. Մինաս փարզապետին ձանապարհորդութիւնն ի Լենաստան եւ ի Խուսաստան:

Գ. ՀԱՆԴԻՍԱՐԱՆ ՍՇԽ ԱՐՀԱՇԵՒ ՄԱՐԴԿԱՆ.

ՅԹԱՆՔՆ. (Նարայարութիւն.)

Շնողը իրենց զաւակացը ինչ ժառանգութիւն որ կրնան բողույ անոնց մէջ ամենէն պատուականը իրենց բարի բարի բնաւորութիւններն ու յատկութիւններն են. իրենց առողջութիւնը, խելքը, բարեպաշտութիւնը, առաքինութիւնը: Ֆրանքինին բարեքաղդութիւնն եր որ առողջ, աշխատասէր, խելացի և առաքինի ծնողաց որդի գտնուեցաւ: Հայրը մինչեւ ուրսունուինը տարի ապրեցաւ, մայրը ուրսունուչորս. եւ ինքն անոնցմէ սորվեցաւ ամէն բանին վերջը մտմտալու և ամէն բանէ խելք սորվելուն արնեատը: Բնութեամբ կրակու ու կրքու եր, և սակայն մէկը չէ եղած որ անոր պէս ինքիր վրայ տիրել սորված ըլլայ: Այս բանիս համար վեց տարեկան ատենը այնպիսի խրատ մը լսեց որ բոլոր կենացը մէջ մտքէն չեւա: Տօնի որ մը զրպանը քիչ մը ստակ լրած՝ դուրս եկա որ քանի մը խաղալիք գնէ. ճամբուն վրայ պատիկ տղայ մը պատահեցաւ իրեն որ ձեռքը սուլիկ (լրազգ) մը ունէր ու փչելով կըզուարձանար: Ֆրանքին զմայեցաւ այն զործիքին սուր ու փառվուն ձայնին. բոլոր ունեցած ստակը տուաւ, զնեց սուլիկն ու մէկեն տուն դարձաւ, սկսաւ փշել ու փշել, տնեցւոց զլուխը ճարեցընել: Հարցուցին իրեն եղբայրները, քոյրերը, ազգականները թէ « Քանինդ առիր այդ անտանելի խաղալիքը. » պատասխան տուաւ թէ: « Ունեցած ստակս բոլոր տուի: — Սպասն քեզի, ըսին ամենքը մէկ բերան. այնչափ սուրկով տասը հատ այդպիսի սուլիկներ սրինգներ կրնայիր զնել, և ուրիշ այս այն աղուոր աղուոր խաղալիքները: » Այս ատեն մտմտութեն առաւ զինքը, զոշացաւ ըրածին, ու ալ սուլիկէն համ չառաւ. անկեց ետքը միտքը դրաւ որ երը սաստիկ կերպով բանի մը փափաքիմ, առաջ հասկընամ թէ ինչ յարմէ, որպէս զի՞ սուլիկը զնելուս պէս՝ նորէն

չցաւիմ: Եւ այս առաջադրութեանը վրայ մինչեւ ի մահը հաստատ կեցած՝ ինչ բանի ալ ետեւէ իյնաւուզէր՝ կըսէր ինքնիրեն. « Սուլիկին շատ զին չտանք: »

Տար տարեկան եղած ատենէն սկսաւ հօրը գործարանին մէջ ճարագ բափելու աշխատիկ. բայց այն արնեատէն համ մը չէր առներ, վասն զի իր արրուն մտածութեամբը կուզէր անդադար նոր բան ընել, նոր բան տեսնել, նոր նոր բաններ սորվիկ. ասոր համար նաւավարութեան վիճակը շատ փափաքելի բան երեւցաւ իրեն: Հայրը զինքը այս մտքին դարձնելու համար ուրիշ շատ մը արնեատներու զրաւ, այս ինքն նիւսան, որմնաղիք, ապակազործի, ճախարակազործի և ուրիշ այսպիսի ձեռագործներու քով. տղան ալ շատ բան սորվեցաւ անոնց ամենէն, ու խելքը սրուեցաւ, ձեռքն ալ զործիք բանեցընելու վարժեցաւ. բայց այնչափին ալ զոն չէր: Վերջապէս վիճակ մը գտաւ իրեն որ սրտին ուզածն եր: Կարդալու վրայ խիստ մեծ սէր ունէր. հօրը ունեցած զրքերը բոլոր կարդաց, անոնց մէջ ալ Պլուտարքոսն ու Խոպէնսնը իր մորքին ու բաղձանացը շատ յարմար եկան. անկեց ետքը ինքն ալ ունեցած քիչ մը ստակը զրքեր զնելու տուաւ: Հայրն ալ այս տեսնելով, նաւավարութեան փափաքէն ալ զինքը բոլորովին պաղեցընելու մտքով, առաւ զինքը 1718ին տպագիր ըրաւ իր Յակոր որդւոյն քով, այսու զաշամբ որ ուրը տարի կերակուրը այն տայ Բենիամինին, եւ իններորդ տարին զործաւորի փարձատրութիւն ալ կապէ:

Ֆրանքին քիչ ատենէն շատ փարպես եղաւ՝ բնական ճարտարութեամբն ու անխոնջ աշխատութեամբը: Ցորեկը կաշխատէր, ու զիշերուան մէկ մասը զիրք կարդալով ու բան սովորելով կան-